

ՏԵՐԵԿԸՆ ՔՆՈՌՈՒԹԻՒՆԵՐ ԵՒ ՄՐՏՎԱԿԱՐԱԿԱՆԱԳԻՒՆ
ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԻԵՆԱՎՑԻՈՆ
Հ Յ Ա Խ Ս Ե Ն Չ Ն Ե Վ Ա Վ Ճ Վ Ե Ց

Վիենական Մխիթարեանց ի Փառկութիւն անելով Վարժուք 11 ը ո ողօրութեան Յունիսի 22 ին սկսաւ գրաւոր քննութիւնները պահած մինչ յ չ զեցին բերանափի հարցուփորձերը, եւ տեւեցին մինչև Յունիսի 25-ուից զա ո կորպութիւններ նետցիւտ ասպարէց անցնելով: Ծառ երկ յ ն անեւքը գիլի փայտթեան զա ո և քննութիւնները, որովհետեւ թէ բազմ լուս է կործուք նկարներ կ բոլ սննակէին: Եթէ այս դասոն աշակերտները ո լուս է 1 ընթիւ առ կատարելու համար կ նութեան վկայագիրը պիտի ընդունէին: Ընդ ուրիշ լւս գուցացւ է եր բնութեանց ելքը եւ ուսումնասէր ծնողը եւ ուրիշ շատեր: բայց ներկայ էին իրենց ջերմ գուաթիւնն յայտնեցին վարչութեան:

Ամսոյն 17 ին կատարուեաւ զալ ոսկէ 1 Տարեգիյոց հանդէսն ու Մրցանակաբաշխութիւնը: Վարժարանին լայ ուստած ու պատիզին մշ ոսյն հանդիսաթեան համար յարմար տեղ մը պատրաստ առն էր գրչակներով ու գրգերով զարդարուած եւ վրաններով արենէ պատա լարատծ. մէկ կողմէ մունքն ալով վարաւոր քեմ մը աշակերտաց ներկայացուցմանց լամբար: Կէսորէն եռը ժամը 1ին նրակիրելոց եւ տոմսակաւորաց բազմութիւնն կաս Վարժարանին դրան առջեւ խռնի եւ ի դոյն կարգուած վարդապետներ նետցիւտէ անոնց գէտ ի հանդիսատեղին կ'առաջնորդէին: Կաթողիկեայ հայ կ էլք ն ուստան ն գրեթէ ամբողջովին ներկայ էր, յորս Գեր. Ծրիփապ. Սոլաննեան Շրապով ու Ծրբեակիսկոպոսն ու Պատրիարքական եւ Կաթողիկոսական փոխանորդը, Կէլ. Ծրիփապ. Ացէշիրեան հեգիպտո ի հայկակոպոսը. Ռդաշըրալը, Սանտալմեան, Միքայէլէկու. Ացէշանեան Գերապայ ծառները, միջմէննան, Հաճեան, Ծրիկեան Յայլէփ. եւ Էց կէ 1 Մասկան ծայլ ազյոն վարդապետները եւ ուրիշ շատեր: Լատին կերպ կ ներկ յ լ լ էր Գեր. մէնովին Ըստերեական նուիրակին փոխանորդը: Ծրիփար ոսկէ 1 լ լ մէշ կը կըմարտէր վ եմսպատի Ծրիփատիկ Ազարեան էքչնտին, կաթոլ կեայ հայ ո Մէշին ուլ, որ չէ թիայն ազգին կրթութեան նախանձախնդիր է, այլ եւ ուս նունքութեամբ քայլը տացած է, որ պէս զի կարօսները կրթութեան են ասման մէն կան և բարիթէն զգիկուն, եւ ազգին բազմաթիւ աղքատ մանկտի անք ծախփալ կ լոթով ու կ'ասանի թէ Կ. Պոլիս, թէ Պիլէմիկ եւ թէ այլոր: Հանգիստից էրծ նայն էւ Բանիք Պէյ հազ սրապետը, Վասմ. Ռնիկ Պէյ Մըսըրը, Հալաբենն Բարուէ էքն ո ն, ն սիլին աշակերտները, աշակերտաց ծնողը եւ ուրիշ ն կիք է ներեւլ ներ: Հանդիսատեղին արդէն հազարաւոր հանդիսատեսներով լցու ժ էր. եւ ուսմէ եւ կորուկէսին Գերերը. Ամինապ. Ազարեան Կաթողիկոսն ի այս նաևաց եւ աժանանաց երեւցա եւ զահագլուխ բազմիցա: Աշակերտներէն մէլ և յ էրէն գրաւոր ծառով մը Գերերչ. Կա-

Թողիկոսին բարեաւ գալուստը ողջունելէն ետեւ՝ երաժշտները, Օգոստավստ Սուլթան Համիտին գեղեցիկ նուազը նշեցոցին, զոր բազմութիւնը յոտնկայս յարգութեամբ լսեց: Անէւ ետքը Հայերէն, Գերմաններէն, Գաղղիերէն եւ Տամկերէն ներկայացումներ եղան մէջ ընդ մէջ աշակերտները դաշնակ զարնելով, զանազան լեռուներով երգեր եւ ծատեր հօսելով: Հայերէն թատերախաղն էր Շէքսփիրի Վեճեւկի վաճառականի արարուած մէջ. Գերմաններէնն էր Պուամեկասուրֆի երգեցիկ ընկերութեան երեկոյ մէջ անուամի նուազախաղը. Գաղղիերէնն Պր. տը Քրաքին կոտակը, իսկ Տամկերէնը՝ Մշակայս անունով կատակերգութիւնն մը: Աշակերտներն այս ամէնը մեծ ճարտարութեամբ, վառվուն ու ընական կերպով ներկայացոցին ի մեծ զուարթութիւն եւ ի զարման հանդիսականաց, որոնց ծափանարութիւնները վերջ շունէին: Ուսման ընթացքը կատարող երեք աշակերտներն իրենց պասկեալ ծառերը կարդալէն ետեւ՝ մրցանակները բացուեցան, եւ առաջին կոչուողն եղաւ ՅՈՎՃԱՆՆԵՍ ԴՀՐԱՄՆԿՐԾԵՆԵՆ, Բարի վարուց առաջին մրցանակն ու մեծ ժապաւէնն ընդունելու համար: Վարժարանին վարիչն հանդիսականաց մուազրութիւնն ըարժեց յայտնելով եթէ այս աշակերտը իւր ութամեայ ուսման ընթացքին մէջ ամէն տարի տըն մրցանակի արժանացած է. երբեք՝ նաեւ ամենափոքր պակասութեամբ մը՝ իւր բարի անունն աղարտած է: Նոր համեստութեամբն, հոլթեամբն ու երկիւղածութեամբն ուսուցիչներուն համակրութիւնն ու աշակերտակիցներուն յարգանքը միշտ վայելած է եւ այսպիսի վարերով իւր ամբողջ ուսման ընթացքը կատարելուն համար՝ անոնք Վարժարանին տարեզրոց մէջ ոսկէ գրով պիտի նշանակուի: Բազմութեան անվեշչանակի ծափանարութեամբ Գերերջ. Կամոյիկան ոսկեթել մեծ ժապաւէնն անոր անցուց եւ իւր կողմանէ կարկինի տուփ մ'անոր շնորհեց: Նոյնակէս գեղեցիկ կաղամար մ'ալ անոր տուաւ հայկաբանութեան մէջ առաջինն ըլլալուն համար: Մ'եծ ուսումնաբանին բարի վարուց երկրորդ մրցանակն առաւ Պօլս ՔԷԽՆԱՐԼԱՋՁԵԱՆ: Խոկ փոքր ուսումնաբանին առաջին մրցանակն ու մեծ ժապաւէնն ընդունեցաւ երուանդ Տէօյիւծեան, եւ երկրորդ մրցանակը Ստեփան Շիրինեան: Արամ Գարամաննեան ընդունեցաւ փութոյ եւ յառաջադիմիւթեան առաջին մրցանակը՝ մեծանատոր հարուստ կազմով զիրք մը, որը Գեր. Արճ. Արտէն Արքեպիկոպոս Այտղիւեան՝ Միաբանութեան Արքահայրը՝ մասնաւրապէս ի դոյն որկած էր: Երկրորդ մրցանակն առաւ Գէորգ Սլիմեան: Այս արտաքոյ կազմի մրցանակներէն ետեւ ուսմանց մրցանակները բաշխուեցան դասերու կարգաւ: Մ'ենք հոս համառութեան համար ամէնէն նշանաւորները նշանակենք:

Փ Հ Հ Խ Ս Ո Փ Ս Յ Ո Ւ Թ Ե Ա Ն Դ Ա Ս Հ Ն

Թովհանձնն Գրդանկընամակ առաւ Փիրստայութեան, Աշխարհարութեան, Ըսէն. Պատութեան. Ազգին Պատութեան, Գրագիտութեան, Ցարագիտութեան, Տերեանկիւնաւալափութեան, Նկարագրական Ծրկարապութեան, Մերենաստութեան, Տիբերապութեան, Հարուականութեան, Անտարապութեան, Տանտեսական Ծանոթեան, Հաղորդական եւ Անտորական օրինաց, Հայութ, Գաղղիւէն և Գերմաններն ըլլուներուն առաջին մրցանակները, եւ անմիջան եղողք երկորդ մրցանակը:

Ժիշ Մածողիմի արժանացաւ Գնապարութեան, Գնապարութեան եւ Դաշնակ առաջին մրցանակներու, Փիրստայութեան, Գրագիտութեան, Տերեանկիւնաւալափութեան, Նկարագրական Ծրկարապութեան, Մերենաստութեան, Հարուականութեան, Հաղորդական օրինաց, Հայութ, Գաղղիւէն և Գերմաններն ըլլուներուն առաջին մրցանակները, Հաղորդական օրինաց, Հաղորդական օրինաց, Ազգային Պատմութեան, Հաղորդական Ծնտառթեան, Հաղարապան եւ Անտորական օրինաց, Ցարէնմատը Պատմութեան, Ազգային Պատմութեան, Հաղորդական Ծնտառթեան, Հաղորդական օրինաց, Տիբերապութեան, Տիբերապութեան, Հայութ եւ Գերմաններէն երկրորդ մրցանակները:

* Այս առջի պարու կը համարին հապարակաւ մեծ խորհակալութիւնն յայտնել առաջին կարգի երկրաշափ ժարտարապետ Հիմրիզ Գրիգոր Էլիսութիւնը ո՞ր իրեւ նախկին աշակերտ Վարժարանին նիմայօժար յանձն առած էր նկարագրական Ծրկարապութեան կասն աւանդելու եւ մեծ յարատեւութեամբ ու աշողութեամբ զուիւ հանց:

ԳՐԱՔԻՑՈՒԹԵԱՆ ԴԱՍՀՆ

Պատմիթեան, Բնագիտութեան, Ազգային Պատմութեան, Կառլեն և Պարմաներէն լեզուներու առաջն մըցանակներ:

Անոնք Գրչամկօծեամ ընդունեցա Թուարանութեան, Գրանշուի, Օրկաշափութեան, Զանական երաժշտութեան, Հայերէն և Տամկերէն լեզուներու առաջն մըցանակներ:

Դասացար Կարողեամ արձանացա Կրօնագիտութեան, Աշխարհագրութեան, Ըստէն Պատմութեան, Ազգային Պատմութեան, Բնական Պատմութեան, Բնագիտութեան, Տամկերէն լեզուի երկորու մըցանակներ:

ՑՈՐԾՈՐԴ ՑԱՐՈՒՆ ՔԾՈՎԿԱՆ ԱԿԱՆ ԴԱՍՀՆ

Արամ Գայրամանեամ նենդացական Պատմութեան, Աշխարհագրութեան, Ըստէն Պատմութեան, Թուարանութեան, Օրկաշափութեան, Բնական Պատմութեան, Բնագիտութեան, Կառլեն և Պարմաներէն լեզուներու եւ Դաշնամար առաջն մըցանակներն ընդունեցա:

Ցավակի Խոյունամաս առա Տամկերէն լեզուի եւ Ազգային Պատմութեան առաջն մըցանակները:

Երուանձ Ջերեսէնամ ընդունեցա Հայերէն լեզուի, Գեորգ Գրչամկօծեամ Գրանշուի, Անոնք Փուրմանամ Գայրաման եւ Միհրանա Փըմբոցէնամ Վայեւագրութեան առաջն մըցանակները: Խակ երկորու մըցանակները բաշխուցան Մագաստարիամ Հրամի, Գայրամազնամ Պոդրուի, Մագաստարիամ Ցիրտամ եւ Հեղիսնամ Այրամի:

ԾՐԾՈՐԴ ՑԱՐՈՒՆ ԱԿԱՆ ԱԿԱՆ ԴԱՍՀՆ

Առաջն մըցանակներն առին՝ Նրօնակիութեան, Աշխարհագրութեան, Թուարանութեան, Գրանշուի Երկարաժամկետամ նախամաս, Միհրանամ, Հայերէն, Տամկերէն, Դաշներէն եւ Պարմաներէն լեզուներուն՝ Միհրան Արագեամ, — Ըստնանու Պատմութեան եւ Ազգային Պատմութեան՝ Միսակ Գրուճամաս: Երկորու մըցանակներն ընդունեցան Արմենակ Գնադոցէնամ, Յանշի Հօսնիրեամ, Պոդրու Անուանեամ, Յայլաննեան Եռուանքամ, Սոնկան հոյենուրեամ, Եներու Պադուայնամ:

ԾՐԾՈՐԴ ՑԱՐՈՒՆ ԱԿԱՆ ԱԿԱՆ ԴԱՍՀՆ

Առաջն մըցանակներն արժանացան՝ Արշակ Գայրամանեամ Աշխարհագրութեան, Գրանշուի Երկարաժամկետամ նախամաս, Միհրանամ, Հայերէն, Տամկերէն, Դաշներէն եւ Պարմաներէն լեզուներուն՝ Միհրան Արագեամ, — Ըստնանու Պատմութեան եւ Ազգային Պատմութեան, Անոնք Պայտուեամ՝ Տամկերէն լեզուի: Երկորու մըցանակներն ընդունեցան Վարդիշի Հայութամաս, Եներու Պադուայնամ:

ԾՐԾՈՐԴ ՑԱՐՈՒՆ ԱԿԱՆ ԱԿԱՆ ԴԱՍՀՆ

Առաջն մըցանակներն եռուանքան Եռուանութեան Ենուապահեամ Քրիստոնէական Վարդապահութեան, Աշխարհագրութեան, Ս. Գրու Պատմութեան, Թուարանութեան եւ Հայերէն լեզուներուն՝ ընդունեցա Եռուանքան Ենուանէամ առաջն լեզուի, Յանշի Պահագեամ Բնիկան Պատմութեան, Յանշի Արմանամ Պատմութեան, Պոդրու Անուանեամ Ենուանութեան եւ Ազգային Պատմութեան: Անոնք Պայտուեամ՝ Տամկերէն լեզուի: Երկորու մըցանակներն ընդունեցան Վարդիշի Հայութամաս, Եներու Պադուայնամ:

Ն Ա Խ Ռ Ա Մ Շ Ր Ո Ա Ս Ս Ա Կ Ա Ն Դ Ա Ս Հ Ն

Առաջն մըցանակներն Քրիստոնէական Վարդապահութեան, Աշխարհագրութեան, Աշխարհագրութեան, Ս. Գրու Պատմութեան, Թուարանութեան եւ Հայերէն լեզուներուն՝ ընդունեցա Եռուանքան Ենուանէամ առաջն լեզուի, Յանշի Արմանամ Պատմութեան, Պոդրու Անուանեամ Ենուանութեան եւ Ազգային Պատմութեան: Անոնք Պայտուեամ՝ Տամկերէն լեզուի: Երկորու մըցանակներն ընդունեցան Վարդիշի Հայութամաս, Եներու Պադուայնամ:

Ն Ա Խ Ռ Ա Մ Շ Ր Ո Ա Ս Ս Ա Կ Ա Ն Դ Ա Ս Հ Ն

Առաջն մըցանակներն Քրիստոնէական Վարդապահութեան, Աշխարհագրութեան, Ս. Գրու Պատմութեան, Թուարանութեան, Հայերէն Տամկերէն Կառլեն և Կառլեն լեզուներուն՝ ընդունեցա Եռուանքան Ենուանէամ առաջն լեզուի, Յանշի Արմանամ Պատմութեան, Պոդրու Անուանեամ Ենուանութեան եւ Ազգային Պատմութեան: Անոնք Պայտուեամ՝ Տամկերէն լեզուի: Երկորու մըցանակներն ընդունեցան Վարդիշի Հայութամաս, Եներու Պադուայնամ:

Ժաղողի Երկու պատմուեցան՝ Գեղամ Գրլընան, Օնիկ Էլմասեան, Արշակ Մանուկեան, Յակու Զիսկիւման, Ծուուար Էնանեան, Հայն Մարկոսեան, Ներսէ Ապատուան եւ Նշան Շամուաննեան:

Պողոր մըցանակները բաժնուելէն ետեւ՝ Վարժարանին վարիչը երեց ուսում՝ նաւարաներուն վկայականները կարդաց, այսինքն Յովհաննէս Գրլընկը մըցանեալի, Ժիլ Մածոյինիի եւ Եղիա Հանըմեանի, զորոնք Գերեզմանիկ Կաթողիկոսը ուսկի դափնիով պատկանեց եւ հանդէս զոցեց աշակերտաց գովեստ ու յորդոր խոսելով եւ վարչութեան իր շնորհակալութեան յայտնելով մանկույն բարի կրթութիւն տալուն եւ կարծեր ուսումներ անժնանութեամբ տրվեցընելուն համար:



—

ՎԻՃԱԿ. ՄԻՒԹՄԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ